



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

8013

ՀԱՅԱՍՏ ԳԻՆՈՑԵԱՆ

ՄՈՎՍԵՍ ԱՄՈՒԽ
ՀԱՐՍԱՆԻՔԸ

1928

LINCOLN PRINTING CO., PROVIDENCE, R. I.

891.99

9-59

Հայոց
Z. W. Մարտիրոսյան
Հայոց 493

ՀԱՅՈՅ ԳԻՆՈՑԵԱՆ

891.99

4-59

ՄՈՎՍԵՍ ԱՄՈՒՏՆ

ՀԱՐՍԱՆԻՔԸ

1928

LINCOLN PRINTING CO., PROVIDENCE, R. I.

ՄԱԳԱՅՆ ԱՐԹՈՒՐԻ ՀԱՐՍԱՎԵՔԲԼ

Մագայն Ամուսենց տունը մեր տանը կից էր :
Երբ աշքու բացի, Մագայն Ամուսն հասակ առած ա-
մուրի երիտասարդ էր եւ կ'ապրէր իր այրի մօրը
հետո Աւնէր պապերէն մնացած ծտռաստան մը, սա-
կայն անսնցմավ տարուան իր ամբողջ ապրուսուը
շէր կրնար տապահովել : Իր ապրուսուը հայթայթելու
համար գարուն, ամառ, աշուն ուրիշներուն մշա-
կութիւն կ'ընէր Այս եղանակներուն մէջ անոր գրւ-
խաւոր գործիքներն էին բահ, յօսոց եւ մանգաղ :
իսկ ձմեռը երբ գաշտ ու ձոր, Եեռ ու լանջ ձիւնով
կը ծածկուէին, գուրսի աշխատանքը կը վերջանար
եւ ցուրտն ալ երթալով կը սաստկանար, Մագայն
Ամուսն քարիմանը ձեռք առնելով տռաւօտուն կո-
նուին կուգար մեր ախորը տաք տեղը իր գուլպա-
յին բուրգը մանելու համար : Երբ ստքը տիսոսին
սեմէն ներս կը գնէր, նախ աջ ձեռքը ծածրակը տա-
նելով վզին աջ կողմը քանի մը անգամ կը չփէր
գէպի խոշափողը . նմանապէս ձախ ձեռքով նոյն
գործողութիւնը կ'ընէր վզին ձախ կողմին վրայ-
յետու ; աջ ձեռքի ցուցամտուը ծոծրակին վրայ

53712-ահ



12073

Կ0624-68

9/

շապիկին օձիքէն կ'անցնէր ու կը քաշէր դէսի աջ,
նոյնակս ձախ ցուցամտալ ձախ օձիքէն անցնելով
կը քաշէր դէսի ձախ : Այս տարօրինակ դործողու-
թիւնը վերջացնելէ յետոյ անգամ մըն ալ աջ ձեռ-
քով դէմքը վերէն վար շփելէն խոշոր աշքերը լու-
մը կը բանար կարծես բուրդն ու քարիմանը լու-
տեսնելու համար :

Մովսէս Ամուն այս սովորութիւնը կ'ընէր ամէն
առաօտ ախոռը մանելէ յետոյ եւ կ'սկսէր իր
քարիմանը մանել :

Այս ամէնը չէր վրխէր մեր լուս ու մունջ
Օվիկին ուշադրութենէն, որ չառ հետամուտ էր
մարդոց ձեւերը նմանցնելու մատին, եւ այնպիսի
ճշգութեամբ կը կատարէր անսնց գերերը որ մար-
դիկ կը հիսնային անոր այս ընդունակութեան վը-
րայ : Օվիկ յաճախ օգտառելով Մովսէս Ամունի բա-
ցակայութենէն՝ անոր շարժուձեւերը ընելով վրան
կը խնդար ու խնդացնելէն կը մարեցնէր ներկանե-
րը : Զմեռուառն՝ այդ սառնամանիքի օրերուն դիւ-
զացիները ընդհանրապէս ամէն օր կը հաւաքուէին
թաղին ոէնչպէրներէն մէկուն «տիոր-ոէկուարին»
թէ տաքնալու, թէ հէքեաթ լսելու եւ թէ կատա-
կելու, իսկ դործի օրերը նաև քարիման մանելու
կամ գուլպայ հիւսելու համար :

Կիբակի օր մըն էր : Բալորն ալ իրենց քարիման-
ները, գուլպաները մէկդի դրած՝ եկեր խոնուեր
էին մեր «ախոռ-ոէկուարին» եւ, հակառակ աիրող
կառավարութեան ձնշումներուն, բոլորին երեսին

վրայ ալ ծիծաղ ու խնդում էր : Կը սպասմէին, կը
կատակէին ու կը խնդացին : Այդ օր կատակը կը
գտանար Մովսէս Ամունին շուրջ : Խօսք բացու մեր
ծերունի Մանուկ Ամուն :

— Մովսէս, օղուլ, ինչու չես կարգըւիր Քու ըն-
կերները վաղոց կարգըւեր, չօլուխ չօճուխ ունին,
ըոր վաղը թուներու տէր կրլլին . Փախտի գուն
հէշ թէտէրուք չէս էներ : Էս էսիրը քեզի չի մնար,
կ'անցնի, կ'երթոց ողը տիսու վախու վարտ չի էներ :
Գիտես որ մէրդ ըլ ծերացեր է . մէկ սաքը տունն է
մէկալ սաքն ըլ գերեզմանն է . էսօր կայ, վաղը
չիկայ : Քանի որ գուն ըլ ձահիլ ես, ու հալդ ու
վախիթ դ ըլ լու է, կարգըւիր . թող մէրդ ըլ իր մէկ
համարկ աղին պատկը տեսնոյ, ու էնուկ մեռնի :

— Ե՛, հըկիսի՛, Մանուկ Ամուն, ինչ կըլի թողըլի,
չիմ ուզեր կարգըւիր . Սուտւած գրեր էնէ, թող աւրէ :

— Մովսէս վարդապետ պիտի ըլլի, վարդապետ,
ըստւ այն կազմէն Արթ-Ամուն :

— Հը՛, կ'երեւի վանքին հաւերը ուտելու միտք
ունի, խօսեցու միւս կազմէն Օհան Ամուն :

— Հա՛, Մովսէս, հէրիֆ, կարգըւիր, կարգըւիր,
հարսնիք մը խաղանք, երրորդ կողմէն թելագրեց
Միքայէլ Ամուն, շատոնց է հարսնիք չիք խաղցեր .
Էնուկ ըլ լու պիտի գովիմ որ աշքերէդ արցուն-
քը աղբիւրի պէս վաղը :

— Հա՛, Միքայէլին ըանը, բնու Մովսէս Ամուն,
Աստուած շընը որ կարգըւիմ . . . սաղ գլուխու Աւե-
տիքնի տակ պիտի զնիմ : Կարգըւողները ինչ են

հառկցեր որ ես կարգըւիմ՝ ի՞նչ պիտի հասկնոմ։
—Ծ'օ՛, Մասէ՛ս, վրաց տուաւ Ասլոմն Ամուն որ
մինչեւ այդ ատեն լուռ մնացեր էր, բոփ քի շր-
սիմ հըմք՝ ծրլլիր, ալ համբերանքս հասաւ . ծուռ
նասինք, շիտակ խօսինք։ Դուն որ կարգըւիլ շես
ուզեր, ի՞նչո՞ւ ամէն առաւօտ երբ քրնաւ կ'ելլըս
ֆէսդ ակոսներովդ խալիպը կը զէնես ու ծուռ կը
գնես ականջիդ վրայ. էէչէկդ ըլ կ'օլրես կ'օլրես
կ'էնես բարակ ճիշդ անջրդու օձ ու կը կապես ֆէ-
սիդ թշոհ պրկներուն ծայրը. գոտիդ ըլ էնալէս թոլ
կը կապես ու զպունիդ փէշերը կը քշես գէպի յետ
որ առաջդ ճերմակ շապիկդ երեւայ. ու ոլրած
տահնդ ըլ սաքիդ մատանեծ րերուն վրայ կ'ոլրախու.
չէնը կ'բան շեմ ոււաեր, ճեպս գրէք. «չէյթան պու-
նընէրէսինտէ տիր» (սոտանան ասոր ո՛ր տեղն է)։

—Է՛յ, հէրի՛ֆ, չեմ գիտեր ի՞նչ կը ծանծղուես.
ի՞նչ կ'էնիմ՝ կ'էնիմ, քու ի՞նչ գործդ ու, բաւ Մավ-
ոչս Ամուն բարկացած։

—Ծ'օ՛, Մասէ՛ս, եավրում, անդիէ՛. մէջ մաւաւ Յա-
կոր Ամուն, ինծի որ մտիկ կ'էնէս, կարգուիլն ի՞նչ է
բանն ինչ է, կը կենաս գարուաւը, Միասնցի ընձուղ
կոտողը պիտի կանչենք որ մէր ընձուղները կոտէ,
քեզ ըլ էնանց հետ կոտել կուտանք որ ալ բուլսար-
քըդ շես հայիր, կ'երթաս հանգիստ կ'ասպիս։

—Մասէ՛ս, էտի լաւ կ'բլլի, լաւ կ'բլլի, չորս կող-
մէն ձայն տուին ու «Հա հա՛» խնդացին։

Մավաէս Ամուն այս կծու կատակներէն վիրաւու-
րուելով՝ սասափկ կը բարկանար, ակասները կը
կրծտէր, սակայն լակոնական պատասխաններ տալէ

դատ ուրիշ բան չէր կրնար ընել, եւ Յակոր Ամու-
նալ պատասխանեց։

—Զիմ գիտեր դուն ինչ ձրի ձրի կը խօսիս ընճուղ
կոտողը գայ նը, դուն քեզ կոտել տուր. ես պէտք
չունիմ։

—Լաւ, նէննի չէ, օրօր չէ, եա ինտո՞ր էնիք քիզի.
որ էկոյ քան զվաղը թէկ չիկայ. էրթըմ Շ. . . ենց
Արթ Ամուն աղջիկը քիզի ուզիմ. խորհիմ քի խօս-
քս պօշը չի ճգեր. դուն թէք տղայ. ըն ըլ մէկ աղ-
ջիկ մի ունի. ինք ըլ ծեր է. էսօր վաղը կը մեռնի.
ամբողջ մալերը մուլքերը քիզի կը մնայ։

—Հա՛, մալն ինչ պիտի էնիմ, մուլքն ինչ պիտի է-
նիմ. մէկ որ ես չիմ ուզեր կարգուիլ եթէ կարգուիմ
ալ չիկայ տէ էնոր տարած բերած աղջիկը պիտի
առնիմ։

Մովսէս Ամուն ըրած գիտողութիւնը ճիշդ էր.
որովհետեւ անգամ մը ուրիշ տղու մը հետ փախեր
ու մէկ երկու օր յեասյ ետ եկած էր։ Այս այլեւո
գաղտնիք մը չէր. ամբողջ գիւղացիք գիտէին, մե-
ծէն մինչեւ փոքրը։ Սակայն այսու ամենայնիւ երր
այդ աղջկան խօսքը կ'ընէին, չեմ գիտեր թէ ի՞նչ
նկատումներով Մովսէս Ամուն կ'զգար ներքին ան-
հուն գոհունակութիւն մը որ իսկայն կը յայտնուէր
գէմքին վրայ. Ասկէ կը հետեւցնէինք թէ երը աղ-
ջիկը ուզէր ու հայրն ալ հաւանութիւն տար, Մով-
սէս Ամուն ամենայն սիրով պիտի առնէր։

Օրեր անցան. շաբաթներ ու ամիսներ իրարու յա-
ջորդեցին։ Մովսէս Ամուն իր գուլպացու բուրդը
մաներ լմնցեր էր ու սկսեր էր հիւսելը. սակայն օր

մը լայն կը չինէր՝ կը քակէր, օր մը նեղ կը չինէր՝
կը քակէր ու բարկութենէն ակռաները կրծտելով
հնարողին ու սատանացին կր հայհայէր : Մեր կատա-
կասէր ծերունի Մանուկ Ամուն օր մը տեսնելով Մով-
սէս Ամուփին բարկութիւնը՝ հարցուց :

— Մոսէս, հէրիՓ, կինէ ի՞նչ է ժանիքդ «մաճառա-
սի» ժանիք ես էրեր, երեսէդ ճանճ մի ընկնի, քառ-
սուն փառչա կ'ըլլի:

— Եխրէր, ի՞նչ պիտի ըլլի, իճառ էնողը վգվգայ .
էրկու ամիս ը կը չարշրութիմ՝ ինչը ինչը չարապներ
մը պիտի չինիմ: հէղ մը չինեցի՝ լէն եղաւ . ըսի քա-
կեմ երկու իրեք կուժե պակուցնիմ՝ խարար կ'ըլլի .
քակեցի պակուցուցի, հիմա օր չինեցի խալսելու վր-
րայ էի, հագայ տեսայ օր բո հեղուն ըլ նեղ է եղեր .
նորէն քակէ, նորէն չինէ ու մի հէրսսափիր, մի ժան-
դափիր . . .

— Մոսէս, պապամ, կ'րոես հըմը, սատանի գործ
է, սատանի . պէլքի լէն չինած օրդ ստքերդ կը
պզտիկնան, ու նեղ չինած օրդ ըլ կը մեծնան. հէշ
չե՞ս փորձեր :

— Հը կի'տի, Մանուկ Ամուն, դուն ըլ էրած սրտիս
վրայ մանեխ կր ցանես . հէշ ըդպէս բան կ'ըլլի :

— կ'ըլլի, կ'րունի, չորս կողմէն ձայն տուին ներկա-
ները, ու գարձեալ բարձրածայն խնդուք հա՛հա՛հա՛:

Անգամ մը հակառակ իր սովորութեան՝ Մովսէս
Ամուն շատ ուշ եկաւ ափուուք եւ շատ ուլ տիսուք էր:
Այս մասին մէկուն հարցման վրայ յայտնեց օր մոյ-
րը իրիկուան գողցուցեր անկողին մտեր է, եւ հիմա

ծանր հիւանդ է ու ինք իր գէմ կը խօսի .

Այսպիսի պարագայ մը, այն ալ Մովսէս Ամուփին
մօր ծերունի Մարփիամ պաճուն հիւանդութիւնը չէր
հետաքրքրեր մեղ պզտիկներու: Մենք մեր խաղին կը
նայէինք, մանաւանդ ես կը մտածէի թէ ինչպէս ը-
նեմ օր քիչ մը կապար ձեռք ձգեմ ու վէգս ծակելով
անսր մէջ լեցնեմ օր ծանր ըլլայ, սրպէսզի խաղա-
լով շատ ընկոյզ շահիմ Բայց այս շնչին մետաղը ին-
ծի համար անդին գոհարի մը շափ անմատչելի էր .
եւ ես շատ կը նախանձէի այն աղոց, սրոնք կապարով
լեցուած վէգ ունէին եւ կը գարմանայի թէ ո՛րտե-
ղէն եւ ի՞նչպէս ձեռք են ձգեր այդ սեւ մետաղը :

Սակայն այսու ամենայնիւ յաջորդ իրիկունը երր
եկեղեցին ելանք, ականջ գրի Մովսէս Ամուփին մօր
մասին եղած խօսակցութեան մը : Կուլոյ պաճին ու
երեցկին պաճին մէկ երկու քայլի վրայ յառաջն կ'եր-
թային: Կուլոն գլխուն լաչակը շտկեց, ճղալը ական-
ջին մօտէն գուրս հանելով աղուէսի ականջի պէս
ցցեց, եաչմաղն ալ քիթին վրայէն վար առաւ ու գըր-
պանէն քիթախոստին տուփը հանելով երկու պտղուց
քիթախոտ քաշեց քիթէն վեր . յետոյ հրամցուց երեց-
կին պաճուն: Այս վերջինը քիթախոտը քիթը քաշեց
թէ չէ, սկսաւ փոնդաւլ՝ «էփիթի՛ւ, էփիթի՛ւ» . —
է՛փ, կուլոյ, էս ի՞նչ սէրթ էփիեայ է . էս ուսկո՞ց
ես առեր:

— Հըկիտի՛, երեցկին, չե՞ս գիտեր, ըսաւ կուլոն,
ուսկաց պիտի առնիմ, էն մեր Պիտոյին թութու-
նին մայրուքն է: Յետոյ խօսքին նիւթը փոխելով

բոաւ . գիտե՞ս , իրիցկին անամ , էն մեր Մարիամը ծանր հիւանդ ը : Երէկ Միքայիլ վարժապետը կանչեր են որ նարեկ ը կարդացեր : Էսօր ըլ Տէրտէրը Աւետարան ը կարդացեր ու հաղորդ տուեր ը : Խեղձը էս տէրի բունէ կ'ըսէր . «Կուլո՛յ , էս տէրի հալս հալ չէ , միշտ հիւանդ իմ . վախիմ թէ մեռնիմ . ալ մեռնիլս չիմ հոգար , Մոսէսին պսակը չիմ տեսներ . մուրազս փարս կը մնայ : » Խեղձին Սուրբ Հոգին տուն էր տուեր . Աստուած գիտէ հըմը , չիմ խորհիր քի փրթի :

Կուլոյ պամին գուշակութիւնը ձիշդ ելու : Երկու երեք օր վերջ տուաւոտ մը կանուխ «թաք , թաք , թաք» մահուան կոչնակը զարկին : Ամէն կողմէ «ովէ մեռնողը , ո՞վ է մեռնողը» ձայն տուին :

Մարիամ պամին էր մեռնողը : Դրացիներ հուաքուեցան մեռեալին տուն , լողացուցին ննջեցեալը , պատանքեցին ու գրին դագաղին մէջ :

«Տէր ողորմեա , տէր ողորմեա . . . »

— Տէրտէրն է , տէրտէրը . ճամբայ բացէք , ձայն տուին բազմութեան մէջին :

Քահանան իր համրիչին խոշոր համիկները զեր փար ընելով կը շարունակէր . «Տէր ողորմեա , տէր ողորմեա , տէր ողորմեա : Ու մօտենալով դագաղին՝ սկսու կարդալ ննջեցեալի յատուկ աղօթքները : Յետոյ չորս մարդ դագաղը իրենց ուսերուն վրայ տաին , երգով ու աղօթքով տարին գերեզմանատւն եւ հոն իջեցուցին ննջեցեալին համար փարուած փասին մէջ : Տէրտէրը «հող էիր եւ ի հող

դարձիր» աղօթքը երբ կարդաց , իսկոյն չորս կողմէն հող թափուիլ սկսու Մարիամ պամուն անշնչացած մարմնոյն վրայ : Այն հազարաւոր մանր ու մեծ հողաթումբերուն կարգին աւելցաւ նաեւ Մարիամ պամուն անշուք հողաթումբն ալ :

Յուղարկաւորներ Մովսէս Ամուխին քով գալով կ'ըսէին . Մ Հոգւով մխիթարուխաւրեւը քեզի : Ու կ'երթային առուն լուացուելու բատ հին սովորութեան մը :

Մովսէս Ամուն տիսուր եւ արցունքը աչքերուն տուն վերագարձաւ : Դրացիներ իրիկունները կ'երթային զայն մխիթարելու եւ կ'ըսէին . — Մովսէս մի լար գուն քեզ մխիթարէ . էնպէս բան մի ը որ մարդիկ չեն էրեր , ալ Աստուծոյ կամքն ը կատարուեր . գոհ եղիր որ ծերացաւ ու էնպէս մեռաւ : Տէրը օրէնք է գրեր . էն որ կը ծնի՝ պէտք է մեռնի : Մենք ըլ ուղինք չուղինք՝ ընոր էտեւէն պիտի էրթանք : Տէրը լուսաւորէ հոգին . լաւ կնիկ էր . բրդոն մը հացը հազար մարդու հետ կ'ուտէր . իրեն ձեռք էրկնցնող աղքատին չէր խնայէր ինչ որ ունէր :

Ու երբ դրացիներ իրենց մխիթարելու երթալը դագրեցուցին , Մովսէս Ամուն այն ատեն զգաց որ տանը մէջ միս միհակ է . այլեւս վառող թափով , վրան գլուխը լուացող , տաք ու պաղ ընող չկար . չկար նոյնիսկ երախայ մը որ իրմէ բան մը ուղէր կամ խօսք մը փոխանակէր , որպէսզի ինքն ալ մարդու հետ խօսելու մխիթարութիւնն ունենար : Որքա՞ն կը փափաքէր որ թսնիրին մօտ մինտէրին վրայ նստած մռմռացող կատուն յանկարծ Բաղա-

ամին իշուն պէս լեզու ելնէր ու իրեն հետ խօսէր :
Խեղճ կատու : Կը կարծէր թէ ամէն առաւօտ Մարի-
ամ պաճուն վառած տաք թոնիրն է , որուն վրայ
գացեր նստեր կը մոլտայ . մինչդեռ Մարիամ պաճին
մեռնելէն յետոյ այնաեղ այլեւս անթեղ անթեղ-
ուած չէր :

Բայց եւ այնպէս ցերեկը շատ թէ քիչ տանելի էր
Մովսէս Ամուլին համար . իսկ երբ կուգար գիշերը ու
կը մտնէր անկողին , այնպէս կը թուէր թէ փուչերու
վրայ պառկած ըլլար , որոնք ամէն կողմէն իր մար-
մինը կը խրուէին ու չէին թողուր որ քնանար . կար-
ծես ահա տունը կը շարժի եւ վրան պիտի փլչի եւ
թէ՝ ամէն «Քունչ ու պուճախ» հաղարաւոր եօթը
գլխանի գեւեր կ'ելնեն զինքը ողջ ողջ կլլելու հա-
մար , կամ տանը չնչին մուկերն իսկ հսկայ տախւճներ
են գարձեր եւ կ'ուզեն զինքը բզքահել : «Օ՛հ , ըստ ինք-
նիրեն , ըս կեանքը չի քաշուիր» : Յետ այնու սկսաւ
լրջօրէն մտածել — ամուսնանամ թէ Ամերիկա եր-
թամեւ կամ ինչընեմ : Մասածեց , մտածեց ու չլրցաւ
ոււէ եզրակացութեան գալ : Ուստի նստաւ գրեց Ա-
մերիկայի իր մօրքորդւոյն հետեւեալ նոմակը .

Մեծապատիւ սէր իմ սիրելի մօրքորդիս
պարոն Մանուկ աղա ,

Նախ եւ առաջ կուգամ ձեր կենաց որպիսութիւնը
հարցնելու : Կը յուսամ թէ ողջ եւ առողջ գործդ կը
շարունակես : Իսկ եթէ դուն բարեհամիս մեզ հար-
ցնելու , յայտնի ըլլայ քեզի որ թըլէս մօտ ամիս մը
առաջ մայրս մեռաւ . ես մնացի մինակ : Հիմա երկու
մտէն եմ . մէկ մը կ'ըսեմ Ամերիկա գամ , մէկ

կ'ըսեմ՝ կարգըւիմ , առան մէջ մուխ մը հանեմ : Ա-
սոր համար քեզի գրեցի՝ տեսնամ գուն ի՞նչ կ'ըսես
նր այնպէս ընեմ : Ալ չունիմ երկար գրելիք : Բա-
զում բարեւներով մնամ մօրքորդիդ՝

ՄԱՎԱԿԱՐ

Այս նամակին վրայ ստացաւ հետեւեալ պա-
տասխանը .

Սիրելի մօրքորդիս Մովսէս ,

Նամակդ ստացայ ձիշդ իր ժամանակին , որով կու-
գայիր նախապէս յայտնելու մօրդ մահը , որուն
մասին իմ խորին ցաւակցութիւնն կը յայտնեմ ու
իմ արցունքս ալ քուկինիդ խառնելով կ'ըսեմ՝
Սուրբ Հոգիով միխթարուիս . արեւը քեզի . ի՞նչ ը-
նենք , բոլորս ալ մահկանացու ենք . օր մըն ալ մենք
պիտի մեռնինք : Իսկ գալով այն հարցիդ մասին որ
կ'ըսես թէ «Երկու մտէն եմ , անդամ մը կ'ըսեմ Ս-
մերիկա գամ , անդամ մըն ալ կ'ըսեմ՝ կարգըւիմ
տանս մէջ մուխ մը հանեմ» , Մովսէս , քանի որ
ինծի կը հարցնես , ես կ'ուզեմ որ չգաս . ի՞նչդ կու-
լայ Ամերիկա : Տուն ունիս , տեղ ունիս , արտեր ու
պաղչաւ ունիս . գնա կարգըւիր , ընտանիք կազմէ .
այն ատենը ուզեմ՝ մուխ մը կը հանես , ուզեմ՝ եր-
կու մուխ : Այս է իմ թելադրանքը : Զերմ բարեւ-
ներով մնամ մօրքորդիդ՝

ՄԱՎԱԿԱՐ

Մովսէս Ամուն ազգուելով այս նամակէն՝ վերին
աստիճանի արաւասով որ փոփոխութիւն մունեցաւ :
Նախ , իր եկեղեցի երթալու ճամբան փոփեց : Առաջ
Սրւարուայ կողմէն կ'երթար , իսկ հիմա Քօշային
կողմէն սկսած էր երթալ , ու յաճախ գողունի ակ-

նարկներ կը նետէր դէպի Շ Հ Ե Ա Ն Գ Յ Ա Ր Բ Ծ Ա Մ Ո Ւ Ի Ւ
դուռը եւ կամ առնիքը սոր իր ճամբուն աջ կողմին
վրայ կ'իյնար : Անոր այս նետած ակնարկները առանց
նալատակի չէին , այլ նայելու համար Յ Ա Ր Բ Ծ Ա Մ Ո Ւ Ի Ւ
աղջկան Մ ա ր ի ա մ ի ն , սոր իր գործը լմնցած՝ կամ առ-
նիքին վրայ եւ կամ դուռը կանգնած կ'ըլլար :

Թէ եւ Մ ո վ ո է ս Ա մ ո ւ ն ի ր ամշկոս բնաւորութեամբ
շատ գոյոյ էր իր նայուտծ քներուն մէջ սր չըլլայ
թէ ուրիշներէն նշմարուի ու անսնց խօսակցութեան
առարկայ ըլլայ , սակայն այսու ամենայնիւ անոր
այս գողունի ակնարկները չէին վրիպէր հոն եղող-
ներու հետաքրքիր աչքերէն : Իրիկուն մը երր ան-
ըստ իր սովորութեան Յ Ա Ր Բ Ծ Ա Մ Ո Ւ Ն Գ գ ր ա ն գ ի մ ա-
ցէն անցաւ , քանի մը երիտասարդգներ , սոր հոն կանգ-
նած էին , սկսան խօսիլ .

— Տ ե ս ա ՞ ք , տ ղ ա ք , ը ս ա ւ ա ն ս ն ց մ է մ է կ ը , Մ ո ս է ս ո ր
ի ն ս ե խ գ ո ղ ա տ ո ւ կ գ ո ղ ա տ ո ւ կ կ ը հ ա յ է ր Յ Ա Ր Բ Ծ Ա Մ Ո Ւ Ի Ւ
ա ղ ջ կ ա ն Մ ա ր ի ա մ ի ն . կ'ե ր ե ւ ա յ ս ի ր ա հ ա ր ո ւ ե ր ը պ ի -
ա փ ա ռ ն ը :

— Հ ա ՞ , ը ս ա ւ ու ր ի չ մ ը , ա ՞ լ չ կ ա ՞ յ յ , ը ս ա ւ ա պ ա ծ
ր ե ր ա ՞ ծ ը պ ի տ ի ա ռ ն ը :

— Հ է ր ի ՞ Փ , Մ ո ս է ս ո ր ի ՞ ն չ է ս ո ր , ը ս ա ւ ե ր ր ո ր դ մ ը ,
հ օ լ ո ի ն մ է կ ը :

— Ի ն չ ո ւ ի ՞ ն չ ը ե ղ ե ր , ը ս ա ւ ե ր ր ո ր դ մ ը , ա ս լ ը ն ի
պ է ս ա ղ ա յ ը , տ ո ւ ն տ ե զ , պ ա ղ չ ա , ա ղ ո ւ ո ր թ ա ր լ ա -
ն ե ր ո ւ ն ի . հ ա լ ն ո ւ վ ա խ ս տ ը լ ա ւ . ի ն ք ն ը լ ը կ'ե ր ե լ -կ ա ր -
դ ա լ ք ի չ մ ը լ ա ւ տ ա մ ձ կ ե ր է ն գ ի ո ր . ա ղ ո ւ ո ր ձ է ն ո ւ ն ի :

— Է ՞ , ի ՞ ն չ պ ի է ն ի մ , ը ս ա ւ վ ե ր չ ա պ է ս մ է ջ մ ա ն -

լ ո լ ջ ի շ ֆ ի շ օ ն ի կ ը ո ր մ ի ն չ ե ւ ա յ դ ա տ ե ն լ ո ւ ո ւ է ր ,
գ ր ե լ կ ա ր դ ա լ գ ի ո ր , ձ է ն ո ւ ն ի , ֆ ա խ ս թ ա տ ե ա ն չ ո ւ -
ն ի . մ ա ր դ ո ւ մ է ջ չ ի կ ր ն ա ր խ օ փ ի ր . բ ա ն մ ի կ'ը լ ո ւ ն չ
չ ի կ ր ն ա ր պ ա տ ա ս խ ա ն ե ր . ժ ա մ է կ'ե ր թ ա յ ն ը գ ա ս ի ն
յ ե ա ի ն կ ը կ ա փ ի կ ա ն գ ն ի : բ ա ն մ ի չ ի կ ր ն ա ր ը ս ե ր ,
չ ի մ ա ր դ գ ա յ ք գ ր ե լ կ ա ր դ ա լ ն ո ւ ձ է ն ո ր ու ր ի շ ա լ ա յ ի մ ը
ր լ է ր ն է չ ժ ա մ է կ'օ ր կ է ր , կ'օ ր կ է ր :

Մ ո վ ո է ս Ա մ ո ւ ն ա յ դ օ ր ե ր ը շ ա փ ա զ ա ն ց ժ ա մ ա ս է ր
է ր գ ա ր ձ ե ր : Ա ռ ա ջ շ ա ր ա թ ը ե ր կ ո ւ կ ա մ ե ր ե ք ա ն գ ա մ
հ ա ղ ի ւ կ'ե ր թ ա ր , ա յ ն ա լ տ ա ք օ ր ե ր ո ւ ն . ի ս կ հ ի մ ա
ձ ի ւ ն ձ ե ն ո ւ , ս ա ռ ն ա մ ա ն ի ք ք ո ւ ք ո ւ բ ո ր ա ն չ ի ն ա յ ի ր .
կ'ո ւ զ է ձ ի ւ ն ը մ ի ն չ ե ւ մ է ջ ը ը թ ա լ ը լ լ ա ր , ե ր ր ո ր կ ո չ -
ն ո ւ կ ի ն ձ ա յ ն ը լ ո ւ է ր՝ ա ն մ ի շ ա պ է ս տ ա ք ո ւ կ ա խ ո ո ւ ս է -
գ ո ւ ս ի ն կ ը ձ է ր կ'ե լ ն է ր գ ո ւ ր ո ւ ե ւ կ'ո ւ զ զ ո ւ է ր գ է -
պ ի ե կ ե ղ ե ց ի : Ա ս ո ր հ ա մ ա ր օ ր ի ն մ է կ ը լ Մ ա ն ո ւ կ Ա -
մ ո ւ ն մ ա ս ո ւ ա ւ ո ր հ ա տ ա ք ք ր ա յ թ ե ա մ ը հ ա ր ց ո ւ ց .

— Մ ո ս է ս ը ն ի չ ե տ , ի ն ս ե ի տ ա ռ չ շ ա ր ա թ ը ա ն -
ձ ը ի է ր կ ո ւ կ ա մ ի ր ե ք հ ե ղ ժ ա մ է կ'ե ր թ ա յ ի ր , ֆ ա խ ս թ է
հ ի մ ա ձ ի ւ ն ո ւ ձ ե ն ո ւ ք ո ւ մ ո ւ ք չ ե ս հ ա յ ի ր , ի ր կ ո ւ
տ ա ռ ո ւ ժ ա մ է կ'ե ր թ ը ս : թ է ս ո ր օ ր ը տ ա ս ն հ ի ն գ հ ե ղ ը լ
կ ո չ ն ա կ զ ա ր կ ո ւ ի տ ա ս ն հ ի ն գ հ ե ղ ո ւ ն ը լ է կ'ե ր թ ը ս :

— Հ ը կ ի ա փ ի ' , Մ ա ն ո ւ կ Ա մ ո ւ , հ ի մ ա ձ ե ն ո ւ ը , պ օ շ
ի ն ք . է կ'ե ր թ ը ն ք . վ ա ղ ը ա մ ա ռ ը գ ո ր ծ ո ւ տ ա ռ ե ն ո ւ վ
կ'ա տ ը կ է ս ո ր ժ ա մ է ր թ ա յ , կ ը պ ա տ ա ս խ ա ն է ր Մ ո վ -
ո է ս Ա մ ո ւ ն :

— Հ ա Մ ո ս է ս ը դ պ է ս չ է , հ ը մ ը ը դ պ է ս ը լ ս ո ր ը լ լ ի ,
ֆ ա խ ս թ ո ր ձ է մ փ է գ փ ո ւ ս ե լ ի ՞ ն ձ ը ս ե լ ը ո ր Ս ը ւ ա -
ս ը լ ա յ մ օ տ ի կ ձ է մ փ է ն թ ո ղ ո ւ ց ե ր ե ս ու Ք օ շ ա յ ի

Հեռու ձամփուն կ'երթըս . չէնը կ'երեւայ էն կողմը
հոտ մոտ ես առեր պիտի կարգուիս ու չորսձոնըլուիս :

— է՛ֆ , Մանուկ Ամուռ , տատար առարիր . ալ բան չկայ ,
իմ վրայ պիտի խօսիս , ըստ Մովսէս Ամուռն բար-
կանալով :

— Մոսէս , մի՛ հէրսոտիր , ձայն տուին չորս կող-
մէն , մենք ըլ լոեր ենք որ պիտի կարգըւիս եղեր :
Դարձեալ բարձրածայն խնդուք , հա , հա , հա . . .

— Ի՞նչ էնը խեղճ տղան քսաւ Սովոմոն Ամուռն գարուն
ամառ չէ որ դաշտ էրթըն նը՝ իրար տեսնըն ով որ է
նը սիրահարուած աղջիկը . էսի վաղուընկայ թա իր-
կուն ախոռոս էտքուսէն դուրս չ'ելլըր : Ըն ըլ իրենց
տունը ջահրին առաջը . մինակ իրկուըները ու առ-
տուըները գուրս կ'ելլը աղբիրէն ջուր բերելու . ըս
ըլ ժամ կ'երթայ որ պէլքի իրար տեսնըն :

Բացառութիւնները զանց ընելով , ընդհանրապէս
գիւղացի սիրահարուած եւ նոյնիսկ նշանուած աղ-
ջիկն ու տղան չէին կրնար ազտաօրէն իրարու ար-
տայայտուիլ , իրարու հետ նստիլ կայնիլ ու ման գալ
մինչեւ իրենց ամուսնութիւնը . այլապէս նախապա-
շարուած հասարակութեան մօտ պարկիշտութեան
եւ առաքինութեան դէմ պիտի համարուէր : Եթէ
մէկը յանդգնէր իր սիրահարին կամ նշանածին հետ
խօսիլ , խխտ կերպով կը յանդիմանուէր ու կը ծեծ-
ուէր ալ : Աւստի գիւղացի աղջիկն ու տղան հեռուէ
հեռու սոսկ իրարու նայելով իրարու սիրտ կը կար-
դային ու իրար կը հաւնէին :

Դեկտեմբերի վերջերը պարզ ու ցուրտ օր մըն էր .

Երկնքի լուրթ կապոյախն վրայ մի ձեռքի շտփ ամպ
ըսես՝ շկար : Սրեգակը վաղուց արդէն ծագած էր եւ
իր փաղփուն ճառագայթները ոսկեճամուկ գորգե-
րու պէս փառած էր երկրի մակերեսը ծածկող ձիւնի
ստուար վերմակին վրայ , սակայն անզօր էր նուա-
ճելու եւ հալեցնելու զայն : Զմեռուայ այդ ցուրտ
օրերուն՝ անծեղը քիւերուն եւ լերկ ծառերու ճիւ-
ղերուն վրայ սստոստելով կը խոխուացնէր : Սա մեր
շարաձճի ճնճղուկներն ալ երբեմն իրենց բոյներէն
դուրս գալով քիչ մը արեւ ընկած տաքուկ չարտախ-
ներու մէջ հատիկներ կ'որոնէին , եւ եթէ արդէն այն
տեղերը փուռւած ըլլային կլկըլ , կորեկ կամ ծեծած ,
կը գողնային անոնցմէ յաճախ նեղացնելով այնտեղ
հսկող մամիկները : Իսկ միւս հաղարաւոր թռչսւն-
ները շատոնց գնացեր էին տաք երկիրներ ձմեռը պյն
տեղերը անցկացնելու համար :

Եթու միջօրէին արեւմտեան կողմէն սկսան ամպի
կտորուանքներ գուրս գալ , որոնք հետզետէ մեծ-
նալով իրար խառնուեցան եւ ծաւալուելով ամբողջ
երկնակամարը ու արեգակը քօղարկեցին երկրաւոր-
ներուս աչքերէն : Երբ արեւմտեան կողմէն ամպեր ել-
լեն , եւ եղանակը գարուն կամ ամառ է , գաւառուացի
երկրագործը ըստ հին փորձառութեան մը կը հեաեւ-
ցնէ թէ անձեւ կամ կարկուտ պիտի գայ , իսկ եթէ
ձմեռ է՝ ձիւն : Այնպէս ալ կ'ըլլայ ընդհանրապէս :

Այս պահուն Պօղոս Սմուռն ախոռը եղները կը
շփէր . խաշաւունը շիշխկացնելով արագ արագ
կը պտուցնէր Ասլան եղան վրայ : Ասլանը երբեք

Հանգիստ շէր կենար. անգամ մը աքացի կը նետէր, անգամ մը Քչրտալէն գլուխը ասդին անդին կը շարժէր, անգամ մը ագին կռնակին վրայէն պայտ կուտար զարնելով Պօղոս Ամուին քթին ու գունչին։ Պօղոս Ամուն ալ բարկանալով՝ քանի մը խաչաւունի հարսւածներ կուտար խեղճ անսունին ու կ'րոէր. «Պատուելու, վրագ կեղաստ ը, չես ըլ թողուր որ շփիմ ու իսարկիմ»։

Ահա եկեղեցոյ իրիկուայ կոչնակը կը զարնէ։ Բայց դեռ գոմէշները լողացնելու շեն տարուեր։ Ուստի Պօղոս Ամուն գունչը մօտեցնելով այն ծակին որ թոնրատունն ու ախոռը իրարմէ զատող պատին մէջ կը գտնուէր։ պօռաց իր փոքր եղբօրը. — Պերեսո, Պերեսո, իրկուն ը. կոչնակը զարկեց. Եկոյ գոմէշները լոգնելաւ տար քանի ձիւնն ըլ շէ տաեր։

Իսկ Պետրոս Ամուն մինչեւ այդ ատեն իր երկու ստքերը գրած ջուլհակի հորին մէջի երկու տախտակներուն վրայ՝ ասպերը վեր ու վար կ'ընէր եւ գոմէշի եղջիւրէ շինուած սեւ մաքոքը արագ արագ կը նետէր կը բռնէր առէշքի ճերմակ թելերուն մէջէն, միաժամանակ տփանն ալ գէպի զինք կը քաշէր եւ ստէպ շխչիւացնելով կտաւ կը գործէր։ Եղբօրը ձայնը լսելուն պէս «Եկայ, Եկայ» պատասխանեց, ու գարձեալ քանի մը անգամ եւս մաքոքը տարաւ բերաւ։ Յետոյ գործը գաղրեցուց, սալմինն ալ թուլցուց ու ելաւ մտաւ ախոռը։

Նախ դուրս զրկեց իր եղբօրուրդին վարդանը ըստուգելու համար թէ ուրիշ գոմէշներ կա՞ն գուրսոր.

Տրւլց թէ առանց նախազգուշաւթեան, Պաշոն, տանը ախոյեան գոմէշը, գուրս ելնէ ու գրացի գոմէշներուն հետ կռուի բռնուի երր վարդան վերագարձաւ ու «շկայ» ըստ, Պետրոս Ամուն լոգնելու շերեփը առաւ, չեշքարը գրաւ անոր մէջ, վարկաւ թեւլին տակ, ու աջ ձեռքին ալ մասան բռնած՝ մօտեցաւ Պաշոյ գոմէշին, ձախ ձեռքովը քակեց անոր գլխին պախուցը եւ ձգեց մասւրին մէջ. ապա խթանի թեթեւ հարուած մը տուաւ Պաշոյին ձախ կողմին եւ «տէ՛ Պաշոյ» ձայնեց։ Ու գառնալսվ վարդանին. — Վարդան, ես Պաշոն կը տանեմ, ըստ, գունալ Արապը (գոմէշ) բեր։ Անոնք գեռ հազիւ հասած էին առուն՛ ձիւնը սկսաւ տեղալ։

40624.68

Վարդոյ պաճին ալ երր կոչնակին ձայնը լսեց, իսկայն ջահճը վերցուց, տարաւ գրաւ տան մէկ մութանկիւնը։ Ու գլխուն լսչակը քակեց եւ նորէն կապեց, եաչմաղը քաշեց բերանին վրայ ու ձղալը գուրս հանեց։ Յետոյ իջաւ տուաւ իր կոչիկները, թոթուեց ու հագաւ, եւ քանի մը հրահանգ տալով իր հարսին, գուրս ելաւ որ եկեղեցի երթայ քայց տեսնելով որ ձիւնը սաստիկ կուգայ, ետ գարձրաւ։

Ասոր համար հարսը հարցուց. — Ինչո՞ւ ետ դարձար, այեա։

— Օղուլ, ի՞նչ էնիմ. ձեօնը թին թին կ'էջնայ. վերնալս հարսը իշիկ է կերեր, իշիկ։ (Երր հարսնիքի օրը ձիւն գայ, կ'ըսեն՝ հարսը իշիկ է կերեր։)

— ի՞նչ կ'ըսես, այեա, ո՞ր հարսը։

— ի՞նչ գիտեմ, օղուլ, գուրսը կ'ըսէին քի Մոսէսը կը կարգըւի։



—Մոսէսը: ի՞նչ կ'ըսը... էտի կարգուիր կ'ըսէին նը
էտնուց կ'ընկնէր, չիմ կարգուիր կ'ըսէր. հիմա ինսեխ
եղաւ որ ըսպէս գողառւկ նշանուեր ու կը կարգւի ըլ:

—Ո՛վ գիտէ աշխըրքի բանը, մրթմրթաց Վարդոյ
պաճին, առաջած զովը, Ճ... Ենց Արութին աղջիկը:

—Ի՞նչ ըսաւ ըդ տարած բերածը առաւ:

—Ինչ կրնաս ըներ, սրախն ուղածը ան ը, յարեց
Վարդոյ պաճին:

Մինչ անսնք կը խօսէին, եկեղեցւոյ ժամերգու-
թիւնը արգէն աւարտած էր:

Մովսէս Ամուն ուշ երեկոյ մթնչաղին քաղաքէն
տուն վերադարձաւ, հետը բերելով քանի մը կատր
հարսանիքի անհրաժեշտ բաներ, օրինակի համար ի-
րեն՝ առանց փիւսկիւլի գործածուած ֆէս մը եւ լէ-
չէք մը, հարսին ալ՝ չալ մը, զոյդ մը կօշիկ, քանի
մը հատ լէշէք եւ երկու հատ ալ օղակուած քառորդ
սոկիներ գինդի տեղ հարսին ականջներէն կախելու
համար, եւայլն:

Երբ սաքը գրան սեմէն ներս նետեց, իսկոյն ձայն
տուաւ գիւղին համբաւաւոր փեսայ գովող Միքայէլ
Ամուն.— Մոսէս, ո՞ւր ես, Մոսէս, մենք էկեր ինք
որ քեզ գովինք, գուն ըլ չես էրեւիր: Ու կատակով
իր շուրջիններուն ըսաւ.— Տղաք, թէզ մը Մոսէսը
տարէք «վերի ծովը» սապօնով լաւ մը լոգուցէք:
Գիտեմ որ մայրը մեռնելէն ասդին խեղճ տղան հիշ
լոգած չըլլիր: Պէրպէրն ըլ կանչեցէք որ լաւ թը-
րաշ մի ընը որ չըլլիքի էն սօղը տղկէկ չերեւայ
որ ըն շան աղջիկը չի հաւնի:

—Շատ լաւ ըսիր, Միքայէլ, շատ լաւ ըսիր, չսրո
կողմէն ձայն տուին երիտասարդները, Մոսէսը տա-
նիւք լոգցնինք, թրաւ ընինք ու լաւ մը տղկէկցնինք
որ աղջիկը տեսածին պէս խէլքը գլխէն թռի: Եւ
Մովսէս Ամուն առին տարին:

Միքայէլ Ամուն քանի մը զուարձաւէր երիտա-
սարդներ իր քով կանչելով երկու խումբի բաժնեց
զանանք «փեսայի գովեստ»ներ երգելու համար:
Մէկ խումբին գլուխը ինք տնցու: Եւ իր խումբը
համար մը ինչ երգ որ երգէր, միւս խումբն ալ
նոյնը պիստի կրկնէր. Եւ այսպէս պիստի չարունա-
կուէր մինչեւ վերջ:

Եւ ակսան երգել.

Փեսան կանչեցէք, փեսան կանչեցէք.
Պարտէզ լջուցէք, խնձոր կերցուցէք:

Մառան մացուցէք, մառան մացուցէք.
Հաւկիթ կերցուցէք, գինի խմցուցէք:
Եկէք, աղապներ, հալաւն հագուցէք,
Փեսան գովեցէք, ասէք շինաւոր:

Նոյն միջոցին կիսամերկ վիճակի մէջ ներս բե-
րին Մովսէս Ամուն. Եւ խումբը չարունակեց.

Դիմաց ել գիմաց, գիմաց ել գիմաց.
Դուռն արեւելեան՝ հայրիկ ել գիմաց:
Հայրիկ, գուն հալալ, հայրիկ, գուն հալալ.
Երեսդ եմ խոսեր, գուն րրէ հալալ:
Մայրիկ, գուն հալալ, մայրիկ, գուն հալալ.
Կաթիկդ եմ կերեր, գուն ըրէ հալալ:

Եւ սկսաւ հագցնելու արարողութիւնը .

Շապիկ հագցուցէք , շապիկ հագցուցէք ,
Ասէք շինաւոր . մանկին է ծաղկեր :

Այսպիսի երդերով մէկիկ մէկիկ հագուցին բալոր
հագուստները : Ազա սկսան չնորհաւորել .

Ասէք շինաւոր , ասէք շինաւոր .

Էս թագաւորին էրնէկ շինաւոր :

Ասէք շինաւոր , ասէք շինաւոր .

Ով Աստուած սիրէք՝ ասէք շինաւոր :

Յետոյ սկսաւ երկրորդ արարողութիւնը .

Էրթանք բերինք զսդ մ'աղաւնի

Որ գայ կանչը՝ ծառը ծաղկի :

Գացէք բերէք սիրուն հայրիկ

Որ գայ տեսնայ ծառն է ծաղկեր :

Նոյնպիսի երդերով կանչեցին նաեւ մայրիկ , քոյր ,
եղբայր , եւայլն: Բայց ոչ գացող կար , ոչ եկող: Մով-
սէս Ամուն բացի հեռուէ հեռու ազգականներէ ու
բարեկամմներէ՝ միս մինակ էր աշխարհին մէջ: Իր
մինակութիւնը խորապէս զգալով՝ որտէն խոր հա-
սաչանք մը քաշեց եւ սկսաւ գառնապէն լալ :

Աւստի Միքայէլ Ամուն առիթէն օգտուելով ըստւ .
—Հը՝ Մոսէս , ես անցածնուն չըսի՞ քի փեսայու-
թեանդ օրը պիտի լացնիմ: Հիմա տեսա՞ր ինսեխ
կուլաս: Ու թաշքինակը հանելով անոր աչքերը
որբեց: Յետոյ երկու խումբերը միասին սկսան գո-
վել երրորդ հասաւածով.

Էս ծառին ծաղիկ պիտէր ծաղկունէ .

Ծաղիկ նշնենուն պիտէր ծաղկունէ :

Դեռ ուրիշ շատ մը ծառերու անուններով երդե-
ցին ու գովեցին: Ոմանք սկսան կատակել .

Ծաղիկ գչերուն պիտէր ծաղկունէ .

Ծաղիկ կաղջնաներուն պիտէր ծաղկունէ :

Յաջորդ առաւօտուն Գիւղին Ս . Կարապետ Եկե-
ղեցոյ Սեղանին առջեւ երկու ամոլներու պատկա-
գրութեան անշուք հանդէսը տեղի կ'ունենար :
Բահանան «առեալ զաջն Եւայի տուեալ իձեռն Ա-
գումայ» կարգալէ յետոյ խաչը Մովսէս Ամունին եր-
երկնցնելով ըստւ . Մինչեւ մահ տէ՞ր ես :

Մովսէս Ամուն անցեալին մէջ այդքան ջերմե-
ռանդութեամբ չէր համբաւրած խաչը որքան այդ
տաեն ինչան «այս» ըսելու :

Գիւղին հարսանիքի հանդէս մը սովորաբար շքեղ
կ'ըլլոր եւ կը տեւէր շորս օր: Բշ . առաւօտ հար-
սանիքի տիրոջ կողմէ հրաւիրակ մը փողի եւ թըմ-
րուկի առաջնորդութեամբ գիւղին տուները կը
պատի եւ ամէն տան տիրոջ խնձոր մը հրամցնելով
հարսնիքի կը հրաւիրէ Կէսօրէ ետք հրաւիրեալները
կը հոււաքուին հարսնիքի տուն եւ կ'ոկսին ուրա-
խութիւն ընել: Յետոյ եփուած ոչխար մը եւ երկու
սովոր գինի տունելով «հարսնառու» կ'երթան: Հար-
սին ծնալաց կողմէ մասնաւոր հրաւէրի մը վրայ
հետերնին կը տանեն նաեւ փեսան , որտւն կ'ընկե-
րանայ կնքահայրը , անոր սուրին երախակալին կտ-
պուած թաշքինակին մէկ ծայրը բռնած: Երբ կը
հասնին հարսնցուին տուն , հոն ալ ուրախութիւն
կը կտուարեն . յետոյ հարսը կը հինային ու վերտարին
կը գտնան փեսին տուն: Այսեղ ուրախութիւնը
կը շարունակեն եւ ծիծաղաշարժ կատակարա-
խութիւն մը կը ներկայացնեն: «Փեստմանկտիքը»

փեսան կը գովեն : Յետոյ փեսի «ծաղկիլը» խորհրդանշով արտևոսական ծառ մը կը չինեն , պառզներով ու բամբակի պատրոյգներով կը զարդարեն եւ գաղաթէն կը կախեն ձմեռուան սեխ մը : Մէկը չարունակ այդ ծառը կը խաղցնէ փողին ու թմբուկին առջեւ :

Այդ գիշեր նախապէս մորթուած եղը կ'եփեն եւ սոկորները զատելէ ետք մ'ար կը մահրեն ու կը խառնեն հերիստյին հետ : Աւրիշ կոթոսյի մը մէջ ալ կ'եփեն մատաղը որ անպատճառ այդ ասրուան ծնած գառը պիտի ըլլայ :

Երեքշարթի տուաւօտ պատրագով ու մեծ չուքով կը կատարուի պատկագրաւթեան հանդէսը : Յետոյ հարսն ու փեսան ձիերու վրայ նոտեցնելով գիւղին բալրափրը կը պատցնեն . տեղ տեղ անսնց առջեւ սեղան կը հանեն . իսկ տանափրոջ գրան առջեւ շաքար ու չամիչ կը ցանեն անսնց վրայ :

Միւս օր , չորեքշարթի , խաչ կը լոււան . խնձորը կը շարունակեն . եւ իրիկուան փեսան կնքահօր տուն կը տանեն : Յաջորդ օր , հինգշարթի պատրաստուած խաշին շուրջ ուրախութիւն կը կատարեն եւ երեկոյեան կ'երթան փեսան տուն կը բերեն :

Իսկ Մավսէս Ամուեին հարսնիքը զուրկ էր ացո շուքէն . «փեսայի գովեստ»էն զատ միւս բոլորը զրեթէ կը բացակայէր . եւ 3—4 ժամուան մէջ ամէն ինչ լրացաւ վերջացաւ :

ՍիրոՅ ՏԱՂԵՐ

Որպէս լուսին , որպէս արեւ եկուր ծագէ գլխուս վերեւ . Քեզի հայիմ զուարթանամ , Վիշտ ու ցաւե՛րըս մառանամ :

Գարուն մըն ես տարին բոլոր . Սրտիս մէջ ես գուն ամէն օր . Գոհար մըն ես շտա թանկագին . Մէկ հատիկ ես մէջ աշխարհին :

Զեռքրդ բռնած մի փունջ ծաղիկ , Դուն ծաղիկէն ալ գեղեցիկ , Բարեւ տուիր ու խնդացիր , Սիրաըս քեզի գերի տարիր :

Որով եղաւ կեանքըս դաժան , Ով գեղուչիդ իմ աննըման : Սրբած սիրոյ քո նեկտարէն՝ Բունը գնաց իմ աշքերէն :

Ողջ գիշերներ մինչեւ իւսյո Կուլամ , կ'ողբամ խելակարայս Կիզիչ տօթին եւ թէ ցրառուն , Սիրոյ հուրէն քո տոչորուն :

փեսան կը գովեն : Յետոյ փեսի «ծաղկիլը» խորհրդանշով արաւեստական ծառ մը կը չինեն , պառզներով ու բամպակի պատրոյզներով կը զարդարեն եւ գագաթէն կը կախեն ձմեռուան ոնիս մը : Մէկը շարտնակ այդ ծառը կը խաղցնէ փաղին ու թմրուկին առջեւ :

Այդ գիշեր նախապէս մորիշուած եղը կ'եփեն եւ սակորները զատելէ ետք միուը կը մանրեն ու կը խառնեն հերիստյին հետ : Աւրիշ կաթոսյի մը մէջ ալ կ'եփեն մատաղը որ անպատճառ այդ տարուան ծնած գառը պիտի ըլլայ :

Երեքարթի տառւօտ պատարգագով ու մեծ շուքով կը կատարուի պատկագրութեան հանդէսը : Յետոյ հարսն ու փեսան ձիերու վրայ նստեցնելով գիւղին ըսլութիքը կը պատացնեն . տեղ տեղ անսնց առջեւ սեղան կը հանեն . իսկ տանաիրոջ գրան առջեւ շաքար ու չամիչ կը ցանեն անսնց վրայ :

Միւս օր , չորեքարթի , խաչ կը լոււան . խնձորքը եր շարունակեն . եւ իրիկւան փեսան կնքահօր տուն կը տանեն : Յաջորդ օր , հինգշաբթի պատրաստուած խաչին շուրջ ուրախութիւն կը կատարեն եւ երեկոյեան կ'երթան փեսան տուն կը բերեն :

Իսկ Մավոչո Ամուշին հարսնիքը զուրկի էր ացո շուքէն . «փեսայի գովեստ»էն զատ միւս ըսլորը զրեթէ կը բացակայէր . եւ Յ—Գ ժամուան մէջ ամէն ինչ լրացաւ վելջացաւ :

ԱԽԲԱՅ ՏԱՂԵՐ

Որպէս լուսին , որպէս արեւ եկուր ծագէ գլխուս վերեւ . Քեղի նայիմ զուարթանամ , Վիշտ ու ցաւե՛րըս մոռանամ : Փարուն մըն ես տարին բոլոր . Սրախս մէջ ես գուն ամէն օր . Գոհար մըն ես շատ թանկագին . Մէկ հատիկ ես մէջ աշխարհին : Զեռքրդ բռնած մի փունջ ծաղիկ , Դուն ծաղիկէն ալ գեղեցիկ , Բարեւ տուիր ու խնդացիր , Սիրալս քեղի գերի տարիր : Որով եղաւ կեանքըս դաժան , Ավ գեղուհիդ իմ աննըման : Արբած սիրոյ քո նեկարէն՝ Բունը գնաց իմ աշքերէն : Ողջ գիշերներ մինչեւ իշոյս Կուլամ , կ'ողբամ խելակարոյս Կիդիչ տօթին եւ թէ ցրտուն , Սիրոյ հուրէն քո տոշորուն :

Կը կանգնիմ դէմ պատուհանիդ ,
 Կ'ուզեմ նայիլ չքնաղ դէմքիդ .
 Եւ ուսերուդ փարթամ , վայել
 Աւ վարսերուդ նուրբ , սոկեթել :
 Իմ պաշտելիս , իմ նազելիս ,
 Սիրամարգը իմ պարտէղիս ,
 Սիրոյս մնաս թէ անտարբեր ,
 Լաւ է տաս ինձ թոյն մահարեր :
 Ինչ ընեմ կեանքն , առանց քեզի ,
 Փառքն ու պատիւը աշխարհի :
 Երբ որ մեռնիմ ու չքանամ ,
 Սա աշխարհէն անհետանամ ,
 Աւր չը տեսայ ուրախ մի օր ,
 Տիսուր անցաւ կեանքըս բոլոր ,
 Գոնէ քար մը դիր իմ վրայ .
 Սէրըս գըրէ անոր վրայ :
 Բլլայ քեզմէ այդ յիշատակ
 Գերեզմանիս անփառունակ :
 Բաղձանքըս այս իմ հուսկ վերջին
 Անտես մառներ , սիրուհիդ իմ :

ՎՐԻՊԱԿ

Էջ	Տառ	Սիսակ	Ուղիղ
1	5	Ճառասատան մը ,	Ճառասատան մը եւ քանի մը արտեր ,
12	24	Երբորդ մը ,	Հորբորդ մը ,
13	27	ինձ	ինչ
17	28	Մոսէոը կը կար- դըւի :	Տէփոյենց Մոսէոը կը կարգըւի :

8013

ԲԱՑԱՏՐԵԼԻ ԲԱՐԵՐ

Այեա, մայրիկ	Հոկտափ, (գժգոհնութեա)
Անձըիս, հաղիւ	յայտնող ձայնարկութեա)
Ատըկիւ, ժամանակ ու-	Ծանծղուել, աւելորդ
նենալ	խօսքեր ընել
Բունէ, օրն իբուն	Ճըզալ, փաթթուած լա-
եաշմազ, լաշակին այն	չակին այն ծայրը, որ
մասը որ կը ծածկէ	ականջին քովէն գուրս
քիթը եւ բերանը	ցցուած կ'ըլլայ
Զպուն, պարեգօտ	Մաճառոս, հէրիսա ե-
էսիր, դար, ժամանակ	փող (փոխ գործ .)
էտնուց, երկնքէն	Պոկներ, շրթներ
Թէտէրուք, պատրաս-	Սալմին, հորուն այն
տութիւն	փայտը, որուն փրայ կը
Ժանիք, բարկացոտի մը	փաթթուի կտաւը
դէմքը (փոխ գործ.)	Սըւասըլ, աղբիւրի մը
Ինսեխ, ինչպէս	
Խալիպ զենել, կաղա-	Վգվաւալ, վայել
պարել	Վերի ծով, առատ ջուրի
Խարար, յարմար	աղբիւր մըն է
Խշիկ, տապկուած սոխ	Քունչ ու պուճախ, տան
Կոտել, մալել	մէջ այլեւայլ անկիւններ
Հէրսոտիւ, բարկանալ	Քօշ, գիւղին մէջ հրա-
	պարակի մ' անուն

2013





ԳԻՒ 25 ՍԵՆԹ

հետ